



Ա Դ Ա Հ Ա Յ Ա Խ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ  
Ս Պ Ո Յ Ա Գ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ  
Ա Մ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ

Տ Ե Ր Ե Ւ Ա Գ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ  
Գ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ  
Տ Ե Ր Ե Ւ Ա Գ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ Ա Յ

## Հ Ա Ն Դ Ե Ս Ո Ւ Թ Օ Ր Ե Յ Յ

20 ՓԵՏՐՎԱՐ

Բ. Տ Ա Ր Ի 1862

Թ Ի Ւ 18

### Ա Տ Ա Տ Ա Կ Ա Ն Ո Ւ Թ Ւ Տ Ե Ն Յ

Է Խ ՞ Չ Լ ։

Եւրոպից նոր ազգաց պատմութեանը քիչ մը տեղեակ եղողները գիտեն թէ քըրիստոնէական թուականին չորրորդ դարուն մէջ գերմանական ազգերը, զոր օրինակ Գոթացիք, Ֆրանցք, Լանկոպարտք և ուրիշ գերմանական ցեղեր որոնք ան ատեն բարբարոս կը կոչուէին, հռոմայեցւոց պետութեանը վրայ արշաւեցին, ու կամաց կամաց ան երկրին այլեայլ մասերուն սկըսան տիրել, մինչև որ Հռոմայեցւոց արեմատեան պետութիւնը իսպառ կործանելով բոլոր Եւրոպից տիրեցին :

Աս ազգերուն տիրած երկիրները՝ միենոյն ցեղէն այլեայլ իշխաններու կամցեղապեաններու բաժնուեցան, որոնք թէպէտ իրենց ժառանգած երկիրներուն մէջ ինքնիշխան կամ ազատ էին, բայց իշխանութեամբ իրարու հաւասար չէին: Գլխաւոր ցեղապեանները երկրի մը տիրել ետքը, իրենց հետ նիզակակից եղող կամ իրենց օգնող երկրորդական ցեղապեաններու, իբրև վարձք, գրաւած երկիրներէն մաս մը կը պարգևէին, աս պայմանով որ պէտք եղած ատեն զօրքով և ուրիշ բաներով իրենց օգնեն: Ուստի ան երկրորդական ցեղապեանները որ գլխաւոր ցեղապեաններէն պարգևական երկիրներ առած էին, տեսակ մը հարկամու իշխաններ էին, և իշխանաւոր (վաստակ) կը կոչուէին, իսկ գլխաւոր ազատ ցեղապեանները որ ան պարգևական երկիրները տուած էին, իշխանաւոր (սիւլտէն) կան:

Աւանէին: Իշխանապետին երկիրները՝ ուրոնք ազատ և քնաւ մէկու մը հրաժանին տակ չէին, սպան (ալո) կը կոչուէին, իսկ իշխանաւորներուն երկիրները՝ դաստիարէր (պէնէֆին) կ'ըսուէին և Կարոլոս Գէր Կայսեր ատենը (887) աւատ բառը դործածուիլ սկսաւ: Իշխանապետը սկսաւ աւատապուկոչուիլ իշխանաւորը՝ աւատապու (ֆէօպաւէէր), զատակիերտը՝ աւատ (ֆէէֆ): Եւրոպիոյ գրեթէ բոլոր տէրութիւնները, Գաղիա, Գերմանիա, և ուրիշները, աս կերպէին: աւատապիտնութիւն (ֆէօպաւէէրէ) ըսուածն աս է:

Աւատային իշխանութեան տակ ժողովուրդը, քաղաքացին ու գեղացին, տեսակ մը գերութեան մէջ էր: Բոլոր իշխանութիւններն ու պատիւններն իշխանապետաց և իշխանաւորաց ձեռքն էին, և ասոնք այլ եայլ տիտղոսներուն իրարմէ կը զանազանէին, զոր օրինակ իշխան, դուքս, կոմս, մարդիկ, պարոն, և ուրիշներ:

Դ ա կ զ բ ա ն բ ո լ ո ր գ ա ս տ ա կ ե ր տ ն ե ր ր կ ա մ ա ւ ա տ ն ե ր ր ժ ա մ ա ն ա կ ա ւ ո ր է ի ն , ա յ ս ի ն ք ն ա ւ ա տ ա տ ո ւ ն տ ո ւ ա ծ ա ւ ա տ ր ե տ կ ր ն ա ր ա ս ն ե լ . ո մ ա ն ք մ ի ն ա կ ց կ ե ա ն ս (վ է տ ծ է ) է ի ն , ա յ ս ի ն ք ն ա ւ ա տ ա տ ո ւ ն մ ի ն չ ե ի ր մ ա հ է կ ր ն ա ր ե ր կ ի ր ը վ ա յ ե լ է լ : Ե տ ք ը մ ե ծ մ ա ս ը ժ ա ռ ա ն գ ա կ ա ն ե ղ ա ւ . բ ա յ ց տ ա կ ա ւ ի ն ժ ա մ ա ն ա կ ա ւ ո ր և ց կ ե ա ն ս ա ւ ա տ ն ե ր ա լ կ ա յ ի ն :

Գ ա ղ ի ոյ մ է ջ ա ւ ա տ ն ե ր ո ւ ն ժ ա ռ ա ն գ ա կ ի ա ն ո ւ թ ի ւ ն ը 587ին Անտլցի դ ա շ ի ն ք ո վ ը , և 877ին Գ ի է ր զ ի - Ա ւ ր - Ո ւ տ զ ի հ ր ո վ ա ր ա ւ ա կ ո վ ը հ ա ս տ ա տ ո ւ ե ց ա ւ : Ա ս հ ր ո վ ա ր ա ս ա կ ո վ գ ա ր լ ո վ ի ն կ ե ա ն պ ե տ ու թ ե ա ն բ ո լ ո ր ։ գ ա

ւառները՝ տիրող իշխաններուն, դուքսերուն և կոմսերուն ժառանգական եղան : Աւատականութեան բուն ժամանակին առաջանական է կը սկսի : Փոքր Աւատառուները ժառանգական ըլլալով գարլովին կեան ցեղին վերջին թագաւորներուն ատենը իրենց իշխանութիւնը զօրացուցին, իսկ մեծ աւատառուները բոլորին անկախ եղան : 987ին Հուկոյ Գաքեդ Գողիոյ մեծ աւատառու իշխանը՝ թագաւորութիւնը կարուսովն ցեղէն առնելով՝ աւատականութեան վերջին յաղթանակը կանգնեց : Այսպէս Գաքեդեան ցեղը սկսաւ թագաւորել : Բայց և այնպէս Հուկոյ Գաքեդ և յաջորդները մինակ իրենց արքունիքի երկիրներուն մէջ կատարեալ թագաւոր էին. գաղիոյ մնացած մասերը անհամար աւատառու իշխաններու ձեռք էին :

Պարեգեանց ցեղին օրովը թագաւորական իշխանութեան սկսաւ աւատային իշխանութեան հետ կուուիլ : Առևի վեցերորդ առաջին եղաւ որ թագաւորական իշխանութիւնը բարձրացուց : Հասարակ ժողովուրդը, կամ քաղաքացին կոչուած մասը զօրացած ըլլալով՝ աւատառու իշխանաց դէմ թագաւորներուն սկսաւ մեծ օդնութիւն ընել . խաչակրութիւնն ալվրայ գալվարելը գացողիշխաններն իրենց երկիրները թագաւորին յանձնելու ստիպուեցան . և շատերը պատերազմէն ետ չդառնալով՝ աւատները թագաւորներուն ձեռք մնացին ու արքունի կազուածներուն հետ միացան : Փիլիպոս Օգոստոս, Սուրբ Լուի և Գիլեպոս գեղեցիկ, մերթ զինու զօրութեամբ, մերթ ժառանգութեամբ և մերթ ուրիշ միջոցներով՝ աւատները գրաւեցին : Անոնց յաջորդներն աւելի զօրանալով՝ աւատառուներուն՝ արտօնութիւնները ետագին : Վերջապէս լուի մետասաներորդ և Տիշիէօ՝ աւատականութեան վերջին հարուածը տուին : Խակ գաղիական յեղափոխութիւնը աւատականութեան վերջին հետքը ջնջեց :

Գերմանիոյ մէջ աւատականութիւնը  
գաղիոյ մէջ եղածին նման էր. բայց հսկ  
տարբեր վախճան ունեցաւ: Գերմանիոյ  
կայսրներն իրենց մեծամեծ աւատութե-  
խաններուն բաւական զօրութեամբ դէմ

չկրնալով դնել, այնպէս եղաւ որ վերջա-  
պէս աւատառուները մէջմէկ անկախ տէ-  
րութիւն եղան, և այսօրուան օրս գերմա-  
նիա 38 մեծ և փոքր անկախ տէրութիւն-  
ներու բաժնուած է :

Հայոց նախարարութիւնները աւատա-  
յին իշխանութիւններ էին . և ամեն մէկ  
ցեղի իշխան՝ մէջմէկ աւատառու էր : Գաղղ-  
ոյ մէջ նախարարները լէօպ կը կոչուին, որին  
որ թուրքերէն ակընդառէյի կ'ըսուի :

Հոս պէտք է՝ Դաստակերտ և Աւատ բառ  
ու երուն վըսյ ալ համառօտ տեղեկութիւն  
մը տանիք։ Դաստակերտ բառը մեր նախ-  
նեաց մէջ անանկ երկիր մը կը նշանակէ որդ  
որ կերպով մը աւագ իշխանի մը հարկատու-  
է։ Եւրոպացիք ասանկ երկիրներու լատի-  
ներէն բառով պէնէֆիս անունը տուին, որ  
բարերարութիւն կամ Երաթպիչ ըսելէ։ Բար-  
բարոսաց (գերմանական ազգերուն) Հառ-  
մայեցւոց պէտուելը մէջ հաստատուելէն  
ետքը՝ Գոթացի և Լոնկոպարտ թագաւոր-  
ներնասբառը գործածելսկան։ Արդ պէնէ-  
ֆիս կը կոչուէին ան երկիրները զրոնիք,  
ինչպէս ըստինք, աս թագաւորները պատե-  
րազմի մէջ իրենց օգնող կամ երախտիք ը-  
նող իշխաններու իրքեւ վարձք կը շնորհէին։  
Դաստակերտ մը պարզե առնողներն՝ իրենց  
պարզեատուներուն զինուորական ծառա-  
յութիւն մը կամուրիշ արծաթոյ կամ տոհա-  
մականաց հարկ մը տալու պարտկան էին։  
Ի սկզբան անանկ էր որդաստակերտ մը տը-  
ւողը՝ հարկ մը առնելէ զատ՝ անոր վրայ տէ-  
րութիւն մ'ալ ունէր, այնպէս որ ուզած  
ատենը կրնար անիկա ետ առնել, ետքը մեծ  
մասը ցիեանն, ու վերջապէս ժառանգական  
եղան։ Իններորդ դարուն մէջ պէնէֆիս բա-  
ռին տեղ՝ ֆիէֆ, աւատ, բառը սովորա-  
կան եղաւ։

Աշխարհական կամ զինուորական դաս  
տակերտները դադրելէ ետքը՝ նոյն անունը՝  
սկսաւ տրուիլ անանկ երկիրներու կամ կալ-  
ուածներու՝ որոնք տեսակ մը եկեղեցական  
պաշտօններու կամ պատիւներու սեպհա-  
կանուած էին, անանկ որ ան պաշտօննե-  
րէն կամ պատիւներէն մէ կուն հասնող եկե-  
ղեցական մը դաստակերտ մը, իբրև ան  
պաշտօնին հետ կապուած եկամուտ, իբրև  
մարձը կ'ընդունէր. աս պատճառաւ ըստ



ծանօթ է թէ Հառմէական Հայոց Խախաւ գահական կղերանոցին մէջ , ինչպէս որ Եւրոպիոյ մէջ Բարեկենդանի պատճառաւ ուսմանց պարապութեան օրերն ընել սովորութիւն է , թատերական խաղարկութեան ներկայացումներ եղան : Խաղարկութեան կտորին քերթողական կարեորութիւնն , ու ներկայացուցման կերպին վրայ կատարելու դատողութիւն մը չենք կընար ընել , քանզի անոր անձամբ հանդիսաթես ըլլալու պատիւը չունեցանք . յիշեալ կէտերուն վրայ դատողութիւն ընելու կարող անձանց վկայութեանը մինակ նայելով կը լսենք թէ թատրերդութեան արհետանին և մանաւանդ ներկայացուցման մասին՝ խաղարկութիւնը բաւականէն աւելի յաջող եղած է :

Խայց ան կէտը զոր մենք ուշագրութեան արժանի կը դատենք , խաղարկութեան քերթողական կամ դերասանական կատարելութիւնը չէ : Ան կատարելութիւնը հրապարակական թատրոնէ մը և ՚ի պաշտօնէ դերասաններէ կը պահանջուին վերսիշեալ կղերանոցին սահուց ներկայացնուցած խաղարկութիւնը՝ քերթողութեան և տեսարանի ներկայացուցման մասին պակասաւոր ալ եղած ըլլայ , անոր մէջ դիտուելու նշանաւոր պարագան՝ խաղարկութեան կտորին ազգային ըլլան է . և աս պարագային համար է մինակ որ մենք աս խաղարկութիւնը մեր թերթին մէջ յիշատակելու արժանի տեսանք :

Խաղացուած կտորը՝ Վարդանանց պատերազմին պատմութիւնը կը ներկայացընէր . ներկայացում մը՝ որ խորին նշանակութեամբ ազգային ըսուելու արժանի է : Վարդանանց պատմութիւնը մեր ազգային պատմութեան մէջ հասարակ դիպուած մը չէ . անիկա կրօնական եռանդէ մը յառաջ եկած ազգայնութեան փառաւոր ըզգացում մը և զինուրական դերագանց աժնոյժ մը կը ցուցնէ , որոնց նման կրնանը ըսել թէ մեր բոլոր ազգային պատմութիւնը մէջ տեսնուած չէ : Ասիոյ մէջ քրիստոնէ ութեան վերջին սահմանը Հայաստան եղաւ . ուստի և կրնայ ըսուիլ թէ Հայերն Ասիոյ մէջ քրիստոնէ ութեան յառաջաներն եին , և արեւելեան հիւսիսային

ուշագրանուային բարբարասաց մոլեռանդ աշխարհականութեանը յարձակողական աւլըներն , իբր քրիստոնէական ազգի մը դէմ , իսկ նախ Հայ ազգին զարմուելով կը փշուեին : Զարմանալի բան է որ Հայերն ութ հարիւր տարի , իրենց դարձէն մինչև Խաչակրութեան ժամանակին , աս դըժուարին դիրքին մէջ զիմացան , այնպէս որ Խաչակրիներն Ասիա եկած ատեն՝ այնչափ քարբարոս հեղեղին մէջ Հայերէն ութիչ անկախ և իրենց նպատակին օգնող քրիստոնեայ ազգ մը չգտան : Եթէ քրիստոնէական աշխարհը Հայերուն քրիստոնէութեան պատմութեանը մէջ բռնած աս դիրքն աղէկ նկատէր , մեզի կ'երեի թէ աս ազգին վրայ մինչև հիմա ունեցածէն աւելի համակրութիւն պիտի ունենար .

Քրիստոնէութեան երկրորդ դարուն վերջէն մինչև Մահմետականութեան ըզգիզը , ան ատենուան աշխարհին երկուակրութիւնը , քրիստոնէութիւնն ու կրապաշտութիւնը , երկու գլխաւոր պետութիւն իրենց երեւցուցիչ ու պաշտպան ունեցան . մէկը Հռոմայեցւոց , մէկալք Պարսից պետութիւնը : Պարսիկները Հայ ազգը քրիստոնէական ընտանիքին մէկ անդամ , և անով Հռոմայեցւոց պետութեան հետ աւելի սերտ յարաբերութեան մէջ տեսնելով խորամանկութեամբ ազգը Քրիստոնէութեան ծոցէն կորզել խորհեցան : Հայոց անկախութիւնը զանոնքը քրիստոնէութեան բաժնելու առաջին արգելքն էր : Պարսիկները Հայոց տեսակ մը աւատային իշխանութիւններու կամ նախարարութիւններու բաժնուած տէրութեանը մէջ շարունակ երկպառակութիւն ներ ձգելով վերջապէս Հայոց թագաւորութիւնը Ծնջելու յաջողեցաւ . և անմիջապէս սկսած ազգին կրօնքին դէմի բրենց ունեցած նպատակի յայտնել , որը Հայերը մօդութեան դարձնել :

Խայց Քրիստոնէութիւնը Հայոց մէջ մեծ յառաջադիմութիւն ըրած ու բաւական հաստատութիւն գտած էր : Քրիստոնէութեան պատճառաւ Յունաց մէջ կրթուած երեւելի Հայրապետաց , Աերսեսներու , Սահակներու և Մեսորոպներու ձեռքով Հայերը քրիստոնէայ ընկերու-

թեան մը ամեն շնորհքները կը վայելէին. բարեպաշտական հաստատութներ, ազգային դիր, ազգային քրիստոնէական գպրուին, և աւետարանական ազատ դրութեան շնորհիւն անկախ եկեղեցի : Վերջապէս չայերը, թէպէտ քաղաքականութեամբ տկար, բայց ընկերական դրութեան մասին, ժամանակին նայելով, անանկ վիճակի մը հասած էին որ Ասիոյ մէջ իրենց սահմանակից կապաշտագրուն իրաւամբ բարեարոս անունը կրնային տալ : Չայերը մոգութեան դառնալով՝ իրենց սա ընկերական կազմութիւնը կորսնցնելով քաղաքական թութութենէ ՚ի բարբարոսութիւն յետախաղ դարձ մը պիտի ընէին. ասիկա արդար և ծանր էր ազգին, և ասանկ վրատանդէ մը ազատելու համար՝ արտաքայ կարգի ազգային դիւցազնական ձիգ մը պէտք էր : Վարդանանց պատերազմն աս ձգնութեան ապացոյցն է : Ալարդան չայ ազնուականաց ծաղիկը ժողվելով՝ դրեթէ բոլոր իրեններովն Աւարայրի դաշտին վրայ դոհ կ'ըլսյ ան ազգային դիւցազնական երանդին՝ որն որ ան ատենը բոլոր ազգը, կղերն ու կանայք անգամ յափշտակած՝ մէկ բանակ, մէկ զօրք ըրած էր : Եղիշէի պատմութիւնն աս դէպքին մէկ դեղեցիկ ողքերգութիւնն է : Թշուառ, բայց միանգամայն երջանիկ վարդանանք :

Ա արդանանը թէպէտ ինկան, բայց Պարսից կրօնական խանդը ազգին ցուցուցած ան սրբազն եռանդին առջեւ յարեցաւ. և չայերը մոգութեան դարձնելու առ փորձն՝ առաջին և վերջինն եղաւ : Ազգութիւնը վտանգէն ազատեցաւ և թէպէտ հայերն անվատերազմով անկախ իշխանութիւն մը չունեցան, բայց յետոյ յագութեան մէջ առաջին առ ազգին առ առաջին դաստիարակութիւն տարածութեան մէջ կը կարծէն. ուրիշները կը կարծէն թէպէտ եռանդին առ իթ տուած են : Ամանք ան ջանքերուն մէջ գաղտնի նպատակ մը կը կարծէն. ուրիշները կը կարծէն թէպէտ եռանդին առ ազգային դաստիարակութիւն տարածութեան մէջ կը կարծէն :

Ա եր յիշատակած բոլոր պարագաները խորհելով՝ Վարդանանց պատմութիւնը կրնայ մէկը կարդալ, թող թէպէտ եռանդաւ նի մը վրայ անիկայ ներկայացրուած տեսնել. առանց յարտօսր շարժելու, և ազքին միանգամայն ազգային աշխայք զգալու : Հա-

սուն եպիսկոպոսին կղերական վարժարան նին մէջ ներկայացուցուած վարդանանց պատերազմը ձիշդ աս արդիւնքն ունեցաւ : Հանդիսատեսներուն գրեթէ բոլորովին ան խաղարկութիւնը նշանաւոր ազգային արշապատճեն մը կ'ընէր . նաև անոնց վրայ որոնց ազգային զգացումը, հետացեալ կրօնական նախապաշտառմներու պատճառաւ, ազգային եռանդէ մը շարժուելու ամենէն քիչ ընդունակ էր : Եթէ չասուն եպիսկոպոսն իր ժողովուրդին մէջ առ հասարակ, և մանաւանդ ազգային զգացումէ օտար մնացած և անոր համար ալ միշտ բամբասուած կնիւրցի մասին մէջ ազգային ոգի զարթուցանելու միջոց մը դիմամբ խորհած ըլլար, ասկէ աւելի ազգուն չէր կրնար գտած ըլլալ : Բայց մենք Ճշմարտութեան համար կը պարտաւորինք ըսելու թէ գեռապայծառ հասունեանն, ազգային նկատմամբ, նշանաւոր գործ մը բրաւ : Կեցցէ չայաստանն քառերը կարդացին մէջ զարմանալի է . և այնչափ աւելի զարմանալի որչափ Գեր : Հասունեանը, իբրև Փրոփականտայի աշակերտ և խիստ շառմէական, ոչ միայն ազգային աղատ եկեղեցւոյն գաղափարին, այլ և ազգութեան գաղափարին երդուեալ թշնամի անձ մը բամբասուած է : Գեր : Հասունեանը իբրև Հռոմէական եպիսկոպոս մը պէտք է որ տղային եկեղեցւոյ գաղափարին դէմ ըլլայ : Բայց պէտք է որ նաև ազգութեան գաղափարին դէմ ըլլայ, Գեր Հասունեանին վերջին քանի մը տարիներուն մէջ կը ժողովուրդին մէջ, Հռոմէականութեան հետ, ազգային ոգի և ազգային դաստիարակութիւն տարածելու ջանքերն այլ և այլ մէկ նութիւններու առ իթ տուած են : Ամանք ան ջանքերուն մէջ գաղտնի նպատակ մը կը կարծէն . ուրիշները կը կարծէն թէ Հասունեան եպիսկոպոսն իր խիստ Հռոմէական գաղափարները փոխած է :

Ա զգին մէջ սպրդած կրօնական բաժանումներուն համար երկուբան կայ, որոնց մէկն ան բաժանումներուն ազգեցութիւնը կրնայ վերցնել, մէկալը՝ մեղմացնել : Եկեղեցիով միութիւն, և ազգային դաստիարակութիւն : Եկեղեցիով միութիւնն ան-

կարելի է։ Քանզի ազգին մէջ եղած կրօսնական բաժանումներուն արմատը՝ նոյն խոհ ժամանակին քրիստոնէութեանը՝ մէջ է։ Ազգին մէջ կրօնական բաժանումները պէտք է որ մնան, քանի որ անոնք քրիստոնէութեան մէջ կը մնան։ Բաց ասկէ, ազգային եկեղեցւոյն ազատութիւնը գեղեցիկ ազատութիւն մըն է, և այնչափ գեղեցիկ որ մենք կը փափաքինք որ ազդն անազատութիւնը ոչ միայն աղահէ, այլև քրիստոնեայ աշխարհին սաջևն անիկա պաշտպանէ ու հաստատէ։ Բայց ազգային դաստիարակութեան համար կ'ըսենք թէ անիկա ազգայնութեան գլխաւոր տարրն է։ Իրօք կը տեսնենք թէ կրօնական միութիւն չունեցող ազատ ազգերու մէջ՝ ազգային դաստիարակութիւնն ազգային բազաքական ամբողջութիւն մը կազմելու բաւական եղած է։ Արդէն ազգին մէջ երեկի գլուխներ ճանչցած են, և ազգին այլևայլ բաժանումներէն կազմուած խառն ընկերութիւն մը, այն է բարեգործական ընկերութիւնը, իբրև իր մէկնշանաւոր համոզումը հըսրապարակաւ իմացուց թէ «Ասկէ վերջն Ազգին մէջ կրօնական բաժումները կան և պիտի մնան։ անոր համար ալ անիկարելի միութեան (եկեղեցիով միութեան) խնդիրը յարուցանելու ոչ կամք և ոչ փափաք ունենալու է։ Բայց ամենան համար սուրբ ըսկզբունք մը ըլլալու է ազգութիւնը, և որ բազան պարտք մը առ նոյն ազգը բարեգործութիւնը։ Քանի որ ազգին բաժանութեան բանն է. և ով որ ասոր կը նպաստէ, ազգին համար, գէթ առ այժմ, կարելի եղած ամենէն մեծ ծառայութիւնն ըրած կ'ըլլայ։

Գերապայծառ Հասունեանին ու Միթարեանց մէջ եպիսկոպոսութեան համար սաստիկ կուսւեր յուղուած ըլլալը յայտնի է. կուսւեր՝ որոնց մէջ Հռոմէական հայ հասարակութիւնն ալ երկու կուսակցութեան բաժնուած՝ ազգութիւններուն ապահովութիւնն առ ապէս եկեղեցիով միութիւն մը

պիտի ըլլար, անոր համար գեր։ Հասունեանին Միթարեանց գէմ գուցուցած հակառակութիւնը՝ Միթարեանց կողմէն իբր ազգութիւնն ոչ է թշնամութիւն մը սկսած մեկնութիւն ինչպէս որ գեր։ Հասունեանին կուսակցութիւնն ալ եպիսկոպոսութեան Միթարեանց անցնելուն մէջ Հռոմէականութեան կործանում կը տեսներ։

Բայց աս ամբատանութիւնները երկու կուսակցութեան գլուխներուն իրար կառկածելի ընելու համար խորհած մեքենա գործութիւններն էին։ Ճամանակը ցուցուց թէ երկու կարծիքն ալ սխալ էր։ Մը խիթարեանց ազգային եկեղեցւոյն բարեկամ ըլլայն այնչափ անտեղի էր, որչափ Հասուն եպիսկոպոսին ազգութեան դազաւ փարին թշնամի ըլլալը, Գարրիէլ վարդապետն ազգային եկեղեցին դարձած ատենը հազիւթէ երեք ընկեր կրցու ունենալ։ Իսկ Հասուն եպիսկոպոսը եպիսկոպոսութիւնն իր վրայ հաստատել տաշնեալոք գործուցուց թէ, ինչպէս որ Միթարեանք իրմէնուազ Գամովիք չեն, ինք ալ անոնցմէ պակաս բարեկամ։ Եւ ազգային ոգւց և դաստիարակութեան։ Հասուն Եպիսկոպոսը, վերջին քանի մը տարիներուն մէջ, ՚ի նպաստ ազգային ոգւցոյն և դաստիարակութեան, իր ժողովուրդին մէջ մեծ ամեծ գործքեր ըրաւ։

Վմէնուն յայտնի է թէ կղեր ըլլալու որոշուած հասմէական Հայ պատանիները Հռոմի Տարածման հաւատոց (Քրիստոնէութիւնը կոչուած դպրոցին մէջ կրթուելով կը ձեռնադրուեին։ Անանկ դպրոցի մը մէջ կրթուած պատանիներուն դաստիարակութիւնը և որին՝ հարկաւ՝ ազգային չեր կրնար ըլլալ մանաւանդ թէ փորձը ցուցած էր կոչուած դպրոցին մէջ կրթուելով կը լազարիսթ կոչուած դազիացի կրօնաւորներն ու հիւանդապահ ըսրելը Մայրաքաղաքին մէջ մանչ և աղջիկ ողոց համար գիշերօթիկ և հասարակ դպրոցներունին։ Հռոմէական հայ հասարակութեան առ ապէս եկեղեցիով մը մոլեռանդ ատելութեամբ կ'ելլէին։ Երկրորդ յայտնի է թէ լազարիսթ կոչուած դազիացի կրօնաւորներն ու հիւանդապահ ըսրելը Մայրաքաղաքին մէջ մանչ և աղջիկ ողոց համար գիշերօթիկ և հասարակ դպրոցներունին։ Հռոմէական հայ հասարակութեան առ ապէս եկեղեցիով միութիւն մը

նշնպէս ազգային վեղութիւն ու պատմութեանն անդէտ, վերջապէս ազգային դաստիարակութենէ մը զուրկի կը մնային : Գեր. Հասունեանն իր կղերն ու ժողով վուրդը օտար դաստիարակութեան ազգեցութենէ հանելով զանոնք, դաւանութեամբ Հովմէտական, բայց հոգւով ու ազգաւ հայ դաստիարակելու համար՝ քիչ ժամանակի մէջ մէծ գործունէութեամբ հովմէտական հասարակութեան համար բերայի մէջ ամեն կարգի դպրոց հաստատեց :

Նախ կղերանոցը կանդնելով Հովմի տարածման հաւատոյ դպրոցին պակասը լեցուց, որ եր հայերէն լեզուն ու գըարութիւնը իւր սարօքը և նոր կղեր ըլլալու դասը շուտով ազգային դաղափարներով արթեցուց. քանզի անկարելի եր որ վերոյիշեալ խաղը ձեւցնող պատանիներն ան աստիճան զդացումով և աշխուժիւ ազգային դէպք մը ներկայացնէին, եթէ իրենց նախընթաց կրթութեանը մէջ ազգային ոդիէ մը բաւական ազգուած չըլւացին : Գեր. Հասունեանն իր կղերանոցին թէ ժառանգանդաւորաց և թէ արտաքին աշակերտացը մէջ հայերէն դպրուի մշակելու ան աստիճան ջանք ունեցած է, որ մինչեւ Մխիթարեաններէն ընտրանաւ հայերէն լեզուին ամենէն հմուտ անձը նոյն դպրոցին մէջ ուսուցիչ կարգեց :

Նոյն կղերանոցին մէկ մասը մանէ տղոց համար գիշերօթիկ դպրոց կ'ընէ : Իսկ ազգիկ տղոց դաստիարակութեանը համար ունեցած փոյթն ասոնցմէնուազ չէ : Անիկա ազնիկ տղոց կրթութիւնն ալ դաշնացի. հիւանդապահ քերց օտար ազգեցութենէն հանելով անոնց դաստիարակութեանն ար ազգային դրոշմ մը տալու համար՝ մինակ հայ հովմէտական օրիորդներէ կազմուած Մայրապետաց կարգ մը հաստատեց, և զանոնք մասնաւոր կերպով աղջիկ տղոց դաստիարակութեան պաշտօնին նուիրեց : Աս օրիորդներն, ինչպէս ըսինք, Գեր. Հասունեաննին հսկողութը տակ, քանի մը ազնիկաց դպրոցներ կը կառաւալարեն ուր կան ձեռագործներ և ինչպէս կը կարծենք, հայերէն լեզով բանի մը հասարակ ուսումնակրթական սկզբունքներն իւ-

գական մեռին կը մատակարարուին, բնականրապէս անանկ բաներ որոնք մինչեւ վերջին տարիներս հովմէտական հայոց մէջ ալ աղջկանց համար անլուր բաներ էին :

Գեր. Հասունեանն աս հաստատութիւններով հովմէտական հայ հաստիարակութեան մէջ ազգային դաստիարակութեան մէծ սկզբնաւորութիւն մը ըրած է . և կը ցուցընէ թէ ինք ազգային դաստիարակութենէ չի վախնար: Գեր. հասունեանն ուրիշ բանէ մը այնպէս չի վախնար, ինչպէս եկեղեցիով միութենէ . ուստի և զարմանք չէ որ անիկա լուսաւորչական հայ կղերէն մէկուն մեռելի մը վրայ աւետարարան մը կարդալուն անգամ չի կրնար ներազամիտ ըլլալ : Աս աստիճան կրօնական խամար աններողամտութիւն մը, որի իցէ քրիստոնեայ եկեղեցուց մը համար, թող թէ ազգային եկեղեցւոյն համար, արդարե մեզի զգուելի է . բայց Գեր, Հասունեաննին իր եկեղեցւոյն ոգւցն և դրութեանը համեմատ վարութիւն անոր ուրիշ կողմանէ ունեցած արդիւնքը, այս ինքն իր ժողովուրդին դաստիարակութեանը համար ըրած բարեկարդութիւնները չի կրնար նոյնէլ :

Ո՞ւնք ազգին ինելահամ մասին մէջ տիրող համոզումն արդէն մէջ բերինք . սա համոզումը թէ ասակէ վերջը Ազգին կրօնական բաժանութմերը կան և պիտի մը նանց, ուստի և բաւական համարելու ենք եթէ Ազգութիւնը Գեր. Հասունեանին և ուրիշ որինից մէկու մը, որ եկեղեցիէ կամ կղերէ և աստիճանէ կ'ուզել ըլլայ սուրբ սկզբունք մը ըլլայ, և սրբազն պարտը մը առ նոյն ազգը բարեգործութիւնը :

Ո՞ւնքոյ, թէ պէտ մէնք Գեր. Հասունեաննին ցուցուցած ազգային ոգւցն համար, իրեւ ազգին մէջ օգտակար երեց մը, անոր շնորհակալ կ'ըլլանք, բայց մեր յայսը ներկայէն աւելի ապագային մէջ է : Եթէ մենք սխալած չենք, և Գեր.

Հասունեանն ազգային դաստիարակութեան նկատմամբ ձիշտ ան հոգւցն ու ընէ զոր մենք անոր գործերէն կը դուշակենք. տարակոյս չկայ թէ անոր սկսած ները Կախախնամութեան նպատակին մէջ անոր ժողովուրդին համար աւելի գերազական սկզբունքներու սերմեր են :

¶L·P·N·G·H·I·S·

Ճ-Լ ՊԼԱՄ ԳՈՂԵՐՆ-Ն ՀԵԿ ԸՆԴԵՐ Ի ՇԱՏԱ  
ԱՐՔԱՆԻ ՏԱՏԲԱՆԵՐՆ-Ն ՎԵՐՅ ԸՐԱԺ ՀԱ-Ն-  
ՀԻ ՀԱՐՐԱ-ԼԻ-Ն-Ը:

Սեպտեմբեր ամսոյն մէկ գիշերուանը  
վերջն էր երբոր գողերուն հետ գետնափո-  
րեն ելայ : Ես ալ անոնց պէս զինեալ էի .  
և զէնքերս էին հրացան մը, երկու ատր-  
ձանակ, սուսեր մը և սուին մը : Բաւական  
ազնիւ ճիռու մը վրայ հեծած էի, ճին ան  
ազնուականին ճին էր որուն հանդերձներն  
հազած էի : Դաւարի մէջ բնակիելս այն-  
չափ երկայն ատեն էր, որ առաւօտը լուս-  
նալուն պէս աչուշներուս ծսդած լցուը՝  
մազ մնաց որ իս կը շրտուցաներ . կամաց  
կամաց աչուշներս հազիւ լուսոյն սովորե-  
ցան :

Բանքէրը առաջնական գործունեութիւն ունենալով է նույն երթակութիւնի ձամբուն բոլոր տիրութիւններ զած փոքր անտառին մէջ դարձնամուտ եղանք . անանկ տեղ մը՝ ուր անփոյթ և ապահով կրնայինք անցնող դարձնող տեսնել : Հոն կը սպասէ ինք թէ արդեօք բախդն առջենիս ինչ աւար պիտի հանե՛ . հեռուէն յանկարծ Դոմինիկեան կարգէն կրօնաւոր մը տեսանք որն որ, աս արեգաներուն սովորութեանը հակառակ, դէշ ջորւոյ մը նիւս հեծած կուգար: Փա՛ռք, դոչեց բոլանտոյ խնդալով, ահա որս մը որուն վրայ ժիշտ Պլաս իր քաջութիւնը պիտի յայտնէ: Ժիշտ Պլաս արեգան կողոպտելու երթայ, տեսնենք ինչ պիտի ընէ: Բոլոր դողերը հաւանեցան ըսելով թէ իրաւաս պաշտօնն ինձի կը վայլէ, և սկսան իս յորդորել որ աս առջի գործը քաջութեամբ գլուխ հանեմ: Տեաբք, ըսի, կը յուսամ, թէ ձեզ չեմ ամցներ . ես հիմա ատ արեգան մօրէ մերկ կ'ընեմու ջորին և աւարը հոս ձեզի կը բերեմ: Ոչ, ոչ, ըսաւ Բոլանտոյ, ջորին աս աշխատութրւնը քսակը մինակ մեզի բեր: մեր ուղածը քենէ մինակ ատէ: Իրաւ, տեաբք, ըսի, ձեզի պէս վարպետներու աչքին առջւ իմ առաջին փորձս ընել դիւրին բան չէ: ուստի կը յուսամ թէ ինձի ներս զամիտ կ'ըլլաք: Ան ըսելով անտառէն գուրս ելայ ու կրօնաւորին վրայ սկսայ քալել: Եր-

Թալրւ ատենս Աստուծոյ կ'աղաքէի որ աս  
գործս ինձի ներէ, բանզի Տէրը գիտէր որ  
ակամայ կ'ընէի, մանաւանդ որ տակաւին  
նոր ըլլալով՝ աւագակութենէ զզուանքու-  
նենալս բնական էր : Հնար ըլլար՝ նոյն  
վայրկենին կ'առնէի կը բալէի, բայց գողե-  
րէն շատերուն ձին իմինէս աղէ կ'էր . եթէ  
փախչիլս տեսնէին, իսկոյն հետամուտ ըլ-  
լալով իս շուտով կը բռնէին, կամ եթէ ի-  
րենց հրացաններովք վրաս կրակի կարիուտ  
մը տեղային, ին բանս լմնցած կ'ըլլար : Աս  
վտանգներն աչքիս առջին բերելով փախ-  
չիլը յանդգնութիւն կը համարէի : Աս  
խորհուրդներով կրօնաւորին հասայ, մօ-  
տենալուս պէս մէկէն հրացանին ծայրը  
ցուցնելով՝ բամակը խնդրեցի : Խեղճը կանկ  
առնելով սկսաւ երեսս ՚ի վերնայիլ . և ա-  
ներկիւ զութեամբ մը ըսաւ . որդեակ, տա-  
կաւին պատանեակ ես . ատանկ թշուա-  
ռական արհեստի մը այդպէս կանուխ ըս-  
կզբնաւորութիւն ըրած ես : Հայր իմ, ըսի  
արհեստը որչափ թշուառ ալ է, երանի թէ  
աւելի կանուխ սկսած ըլլայի : Բարի կրօ-  
նաւորն ըսածիս միտքը չհասկնալով վայ  
ինձ, որդեակ, ըսաւ, ի՞նչ կ'ըսես . ատ ի՞նչ  
կուրութիւն է . ներէ որ առ վիճակիդ թշո-  
ռաւառութիւնը քեզի ձանչցնեմ . . . Հայր,  
հայր, ըսի շատպելով, քարոզի ատեն չէ .  
մենք խրատ լանու համար աս յելուզա-  
կութեան ելած չենք . ատոր ժամանակը  
չէ . գուն ստակ տալու նայէ . ինձի ստակ՝  
պէտք է : Ստակ, ըսաւ զարմանքով մը,  
կ'երկի թէ դու Սպանիացւոց մարդասի-  
րութեանը տեղեակ չես . կը կարծես թէ  
ինձի պէս մէկը բոլոր Սպանիա պտտելու  
համար ստկի կարօտ է : Կը սխալիս . մենք  
ամեն տեղ ընդունելութիւն կը գտնենք .  
ամեն մարդ մեզի աեղ ու կերակուր կու-  
տայ . եւ աս բաններուն համար մենէ աղօթքէ  
ուրիշ բան չպահանջութիր, վերջապէս մենք  
ձամբորդութեան մէջ վրանիս ստակ չենք  
կրեր . մենք Նախախնամութեան ապաւին-  
եալ մարդկի ենք : Հայր, ըսի, ալ բաւա-  
կան եղաւ, լմնցուր . ընկերներս անտառին  
մէջ ինձի կը սպասեն . շուտովքսակդ նետէ,  
ապա թէ ոչքեղ կը սպաննեմ :

\* ԽԵՂԱ ՍԵՐ ԿՈՆՆ Բաժանողին երկու է ըստ պիտի լին-  
գունիս այդ :

Հայութեական